

ԱՐԵԱԿԻՐ ԿԼՈՐԻԿԵԱՆ

ՄԱԺԻՆ  
'939

ՆՈՐԱՎԵՊ



ՊՈՒՖԲԵՇ  
Տպ. «Հայ Մամուլ»  
1939

# Մ Ա Ժ Ի Ն

1939

Երեքշաբթի, Հոկտեմբեր 31ին, վիրաւորուած էի Գերմանացիներու Սարլուի շրջանին մէջ՝ չուրջ 80 մարզոցմով արուած գրոհին ժամանակ։ Նոյն իրիկունը արդէն փոխադրուեցայ, խոշոր ակռաններով Ալճերիացիի մը հետ, Մաժինօի 13-երորդ գետնափոր առժամեայ հիւանդանոցը։

Առաւոտուն, երբ աչքերս բացի, ձախ քովի մահճակալս ալ զրաւուած էր վիրաւորէ մը որ կէս գիշերին բերած էին։ Խոշոր ակռաններով Ալճերիացին, որ ինչպէս ըսի ինծի հետ միենոյն հիւանդանոցը փոխադրուած էր, աղաւաղուած ֆրանսներէնով մը հասկցուց թէ՝ նորեկը շատ արիւն կորսնցուցած ըլլալուն հետեանքով ապրելու մեծ յոյս չէր ներշնչած բժիշկներուն։ Ալճերիացիէն ուրիշ տեղեկութիւններ ուղելու վրայ

Եի՝ երբ ականջիս հասաւ «մայրիկ» բառը՝ հայերէն արտասանուած։ Մէկէն արիւնս գլուխս խուժեց։

Աստուած իմ, յիրաւի, ձախ կողմի ընկերս իմ արիւնէս էր, իմ ազգակիցս՝ որ այս անդամ աչքերը սեւեռած առաստաղին կրկին կը հեկեկէր՝ «մայրիկ», մայրիկ...»։

Բոլոր ուժերս կեղրոնացնելով թեքու եցայ արենակցիս կողմը և սկսայ քանի մը հայերէն արտասանել անոր ուշադրութիւնը գրաւելու համար։ Ան աչքերը դարձուց ինձի «մայրիկ», ջուր» բացազանչելով։ Յու զումէս սկսայ մանուկի մը պէս արտասուեր, Ու երբ ի զուր միջոց մը կը փնտուի հայրենակցիս ցաւերը սփոփելու համար՝ ներս մանող բժիշկի մը հրամանին վրայ զայն փոխադրեցին մեր սենեակի կից արիւն ներարկող լապորաթուարր։

Տասներկու վիրաւորներս անձկանօք կը սպասէինք մեր 13-երորդ բախտակցին վերադրձն։ Վերջապէս ժամը վեցին կրկին զայն աեղաւորեցին իմ քովս։

Կեանքը նորէն կը ժպաէր ընկերոջս։ Այս անդամ ան կարծես մագնիսացած իմ նայուածքէս՝ իր մարած խոշոր աչքերը դարձուց դէպի ինձ ու ժպաաց։ Ուրախութիւնս չափ ու սահման չունէր, ամէն ինչ մոռնալով ցատկեցի տեղէս ու համբուրեցի զայն հայերէն կոշելով։

— 2 —



58501-67

— Հոգ չընես աղբարիկ, կը լաւանաս։

— Ծնորհակալ եմ աղբարիկ, կոչեց ան ձայնով մը՝ որ կարծես հեռուէն կու գարւ Նոյն պահուն մեր հիւանդապահուհիներէն ամէնէն երիտասարդը իր հսկիչի պաշտօնը կատարելու համար ներս մաւաւ։ Մինչ փոքրիկ հրեշտակը, այդպէս կ'անուանէին զայն վիրաւորեալները, իր սովորական այցելութիւնները կ'ընէր մահճակալներուն, մենք մեր անուններու փոխանակութիւնը կ'ընէինք՝ իրարու աւելի մօտէն ծանօթանալով։ Այցելութեան կարզը եկած էր մեղի։ Հաղիւ թէ փոքրիկ հրեշտակը երկուքիս մահճակախներու միջանցքէն մտած էր ներս, երբ յանկարծ այլայլուած կոչեց։

— Էտուա՞ր։

Պահ մը վիրաւորին և հիւանդապահուհին աչքերը զիրար լափեցին։ Փոքրիկ հրեշտակը, պզտիկ վարանումէ մը վրջ, ծռելով ընկերողն զրայ զայն կը համբուրէր, մինչ եղուարդ կը կոչէր անընդհատ։

— Ժօնի, իմ փոքրիկ ժենիս։

Բոլորս զարմացած, միեւնոյն ատեն յուզուած, կ'ըմբուխնէինք սոյն սրտածմիկ տեսարանը։

Փոքրիկ հրեշտակին արտասուալից հեռանալէն վերջ՝ ընկերոջս աչքերը սկսած էին տար-

— 3 —

օրինակ կերպով փայլի: Ան ինձի նայելով միօրինակ կը ժպտէր կրկնելով.

— Երբեք չեի յուսար, բայց երբեք, աղբարիկ:

Ժամը 8.30 էր եր եր կապոյտ լոյսերը վառեցին: Այդ կը նշանակեր թէ դիշերուան քունի ժամանակը հասած էր: Սրգէն ոմանք քուն էին մտած, ոմանք ալ ցած ձայնով առւնը ձգած իրենց սիրելիներու մասին կը խօսակցէին:

Եղուարդ նշան ըրաւ որ բարձս իրեն մահճակալին աւելի մօտեցնեմ: Հրամանը կատարեցի: Դէմքին վրայ երջանկութեան ժպիտին հետ գաղանիքի մը հաղորդակից ընելու անհամքերութիւնը կար, վերջապէս կազդուրուած ձայնով մը կոչեց.

— Աղքարիկ, գիտե՞ս թէ հիւանդապահուն ո՞վ է:

Գլխի բացասական շաբժումով մը հասկցուցի: Թէ չեմ գիտեր:

Բանի մը վայրկեանի համար մեր միջեւ տիրեց խոր լուսութիւն մը: Եղուարդ ինքն իր վրայ ձիգ մը ընելէ վերջ ըսաւ, գլուխը մահճակալիս մօտեցնելով:

— Մտիկ ըրէ ուրիմի, որ պատմեմ:

Եւ սկսաւ իր սիրտը բանալ այսպէս.

— «Այն ատեն, զեռ առանեւութը առրու,

Սեւրի Գոյէճին մէջ դեշերօթիկ աշակերտ էի: Եարաթ կէսօրէ վերջ մըն էր՝ երբ ընդհանուր հոկի հանդամանք ունեցող հայր Վ., զիս ուսուցչանոց կանչեց: Այսպէս տարաժամ կանչուելուս մէջ կարդէ զուրս բան մը ըլլալու էր: Մէկէն սիրտս վեր ելաւ, որովհետեւ վարժարանէն վարուելու վախը միշտ, ո՛չ միայն իմ, այլ ամէն աշակերտի գլխուն Դամոկիեան սուրի մը պէս կախուած էր, և մանաւանդ թէ հինգշարթի օրը սե տախտակին վրայ կարմրաքիթ Խեցին հետ Հայր Վ.ի բանաստեղծութիւնը կաւիճով նորէն ծաղրանկարած էինք:

Ուսուցչանոցը, բացի չորս վարդապետներէն, բազմած էր նաև Տորք Անգեղի մը երեւոյթը ունեցող մարդ մը: Վախէս կարմրած էի: Բարեբախտաբար խնդիրը շուրտ պարզուեցաւ: Երկու ժամ վերջ պէտք էի մեկնիլ հարաւային Թրանսո, գէպի Պիարից: Ահաւասիկ թէ ինչո՞ւ: Թերեւս իւմացած ես որ Բարիզի մէջ Օւնուր Յ'Օրին անունով Monseigneur Lagier ի հովանաւորութեան տակ կրօնական հաստատութիւն մը գոյութիւն ունի, որ արեւլքի եկեղեցիներուն նիւթապէս կ'օժանդակէ՝ Թրանսոյի զանազան գաւառներէն դրամ հաւաքելով փոխան ձայնաւոր պատարագներու՝ որոնք տեղի կ'ունենային ընդհանրապէս զանազան արեւելեան եկեղեցիներու ծէսով:

Կեղծարար Ստավիսքիի խնդիրէն ճիշտ մէկ ամիս առաջ՝ Oeuvre d'Orientը Պայտնի մէջ առաքելութիւն մը կազմակերպած ըլլալով՝ այս անգամ Թրանսացի քարոզիչին ընկերոցած էր հայ Լեւոնեան վարդապետ մը իր երգիշ սպասաւորին հետ։ Սպասաւորը շոգեկառքին մէջ յանկարծակի հիւանդացած ըլլալով՝ Monseigneur Lagier պատուիրակութիւնով մը խնդրած էր մեր վարդապետներէն որ իրենց լաւագոյն երգիշ աշակերտը տրամադրեն ամէն գնով այս բարեպաշտ գործին ի խնդիր, որովհետեւ Պայտնի մէջ մեծ պատրաստութիւններ տեսնուած էին, կերակի օր հայկական ծէսով պատարագը մտառցանելու համար։ Տեսուչ վարդապետը գլխուս երկար խրատական մը կարդալէ վերջ՝ զիս խոր մարդուն հետ ճամբու դրաւ։

Ինը ժամու երկար ճամբորդութենէ մը յետոյ շոգեկառքը հասաւ Պիարից, ուր արդէն ինձի կը սպասէին երկու վարդապետները Թրանսացի վարդապետը զիս տեսնելով անտրամադիր՝ մտերիմ կերպով աջը երկարեց կոչելով հայերէն։ «Բարի լոյս։ Կատու։»

Ինքնաշարժով մը ուղղուեցանք երեքս միասին զէպի Պայտն, որ Պիարիցէն 8 մմ. հեռու բարձունքի մը վրայ կը գտնուի։

Պայտն հասանք թէ չէ զիս երբեք վարպետ

երդիչ ներկայացուցին հայկական պատարագը երդող աղջկանց խումբի ղեկավարին։ Մեր հասնենելին կէս ժամ վերջ արդէն պատարագը սկսաւ։ «Խորհուրդ Խորին»ր երդուելին յետոյ կատարեալ լուսթեան մը մէջ ձայնս կը բարձրանար Թրանսացիներուն հրամնցնելով մեր Տէր ողորմեաներու անուշ մեղեղին երբ «Սուրբ Սուրբ»ին կարգը եկաւ։ Կարծես թէ նախախնամութեան մէկ առանձին կարգադրութիւնով ձայնս քաղցրացած էր Երբեք այցակու «Սուրբ Սուրբ»երգած չէի վարժարանի մատրան մէջ։ Պատարագիչ քահանային «Ճայնդ անսպառ զաւակ» ըսելէնյայտնի էր թէ ինձմէ սպասուածէն աւելին տուած էի։

Պատարագի վերջաւորութեան ամպիոն բարձրացաւ քարոզիչ վարդապետը Անդէմ քին առւած էր խիստ լուրջ երեւոյթ մը։ Արարիչը փառաբանող քանի մը դասական նախադասութիւններէ վերջ՝ սկսաւ վորպետորէն նկարագրել հայկական ջարդերը և այնքան վառ գոյներով որ մինչև իսկ իմ կոկորզս սկսաւ սկզմուիլ։ Հոետորը, առանց խնայելու սրտերուն, Հայաստանը, հայկական աղէտները իրեն շաղախ ըրած՝ այնպիսի զարհուրելի պատկերներ կը կառուցանէր՝ որ սկսաւ մարմինս փուշ փուշ ըլլալ։ Եւ ամէնէն տարօրինակը այն էր՝ որ այդ պատկերներուն ոմանց որպէս

ժարտիրոսներ հայ վարդապետը և ես կը ներկայացուէինք ժողովրդին:

Եկեղեցւոյ աւարտումին, թարեպաշա ժողովուրդը երկուքի բաժնուելով մեզի անցք կու ար և մենք, որպէս արեելքէն բերուած ճշշմարիտ ժարտիրոսներ, ծանրաքայլ կ'ուզուէինք գէպի ելքի դուռը, ուր կը գանուէր հանդերձատունը մինչ հաւատացեալներէն ոմանք կը բացականչէին.

«Բարեբախտաբար մանչուկին ոչ ականջները կտրուած են և ոչ ալ եղունգները քաշուած»:

Պայոնի մէջ մեր առաքելութիւնը նիւթական մեծ յաջողութեամբ մը պատկուած էր: Պայոնէն մասնաւոր ինքնաշարժով մը, որ կեկավարէր նոյնինքն թրանսացի վարդապետը, ուղղուեցանք գէպի Սէն ժան տը լիւզ, զիւզագնացութեան այն չքնազ վայրը՝ որ Առանտեան Ովկիանոսի ֆրանսական ափերուն վրայ կը գտնուի: Այս տեղ պատահեցաւ այն ինչ որ կապ ունի փոքրիկ հրեշտակին հետա:

Հոս, Եղուարդ, կրկին աչքերը սեւեռեց առաստաղին, ու երկար շունչ մը քաշելէ վերջշարունակեց, հազիւ լսելի ձայնով մը:

«Մեզի սովորական դարձած պատարագէն և քարոզէն վերջ հաստատուեցանք Սէն ժան տը

լիւզի՝ ժողովրդապետին տանը երկրորդ յարկի շքեղ սենետակներուն մէջ:

Նոյն երգիքին տակ ժողովրդապետին հետ կը ընակէր անոր քոյրը իր եւկու զաւակներով՝ սրոնց մհծը 15 տարեկուն վարդի պէս կարմիր շրթներով աղջնակ մըն էր: Նոյն ըրիկունը մեր հիւրցնկալը մեզի ի պատիւ սարքած էր աշխարհի ամէն բարիքներով լեցուն սեղան մը, չմոռնալով նաև իր լաւագոյն գինիները: Որպէս հիւր ինծի տեղ տուած էին տանտիկնոջը անմիջապէս առընթեր, իսկ իմ զիմացս տեղ գրաւած էր Ժէնին, այս էր անունը այն փոքրիկ հրեշտակին՝ որ ճակատագրին մէկ առանձին խազովը համակ ներաշխարհս պիտի փոթորկէր: Սկզբնաւորութեան խօսակցութիւնը բարեպաշտներու առատաձեռնութեան մասին էր: Յետոյ ուրկէ ուր, նորէն խօսքը դարձաւ Հայերուս մասին, Այս անգամ՝ հայ վարդապետը, անարատ գինիէն ներշնչուած, կարծես լրացնել ուղելով պակասը ֆրանսացի վարդապետի քարոզին՝ ոկասւ պատմել ականատես պատահարներ հայկական աղևակ զրուագներէն: Թէն զլուխս կախած՝ բայց և այնպէս կը զգայի Ժէնիի գթառաանայուածքին ծանրութիւնը իմ վրաս: Զեղուն սրոթիկը պահ մը նոյն իսկ կ'արտասուէր, տեսայ անոր ծով աչքերուն մէջ կարևեցութեան արտասուքը կեղծ աղջնակը զիս կարծելով այդ սարսափելի պատահարներու կենդանի Ֆէկ մնացոր-

ու՝ բոլոր սրառվ կը կարեկցէր ինծի:

Ճաշը աւարտելուն՝ հրաման ուղեցի վարդապետներէն որպէսզի պառյամը կատարեմ Ովկիանոսի ափին: Մինչ ժողովրդապետը Ովկիանոսին ճամբան կը բացատրէր՝ Տանտիկինը, որ նոյն պահուն սուրճերը կը բաժնէր, կոչեց.

— Բայց եթէ ար երգիչը կը փափաքի՝ Ժէնին կրնայ ընկերակցիլ մինչեւ Ովկիանոս տանող խճուղին»:

Ընկերո երկար շունչ մը առնելէ յետոյ, աւելի ոգեւորեալ շեշտով շարունակեց.

«Ճամբան զառի վար ըլլալով՝ զրեթէ վազելով վար կ'իջնէինք առանց խօսք մը փոխանակելու՝ երբեմն նոյն խոկ պատահմամբ իրարու քսուելով: Զգիտեմ ինչո՛ւ, ամէն անզամ որ կը զարնուէի Ժէնիին, արիւնս երակներուս մէջ ուժով շրջան մը կ'ընէր: Վերջապէս Ժէնին մեր մէջ միրող լուռւթիւնը խղեց ըսկելով.

— Պ, երգիչ, լաւ մը տպաւորեցէք փողոցներու անկիւնադաները ձեր մտքին մէջ, որպէսզի վերադարձին չկորսուիք»:

— Ես ամբողջ Միջազետքի անապատները կտրած եմ մինակս Քիւրաերէն փախուստ տուած ժամանակս պատասխանեցի ինքզինքիս հերսոն մը հովեր տալով:

Եթէ դիւեր չըլլար՝ նոյն վայրկեանին երեսու

նայողը կարմրելէս կրնար հասկնալ թէ՝ բացարձակապէս սուտ էր ըսածս:

— Գիտեմ, վրայ բերաւ Ժէնին, քաջութիւն և զգօնութիւն չի պակսիր Հայերուդ մօտա:

Փոքրիկ հրեշտակին այս խօսքերը բաւական եղան որ երեւակայութեանս զարկ տամ: Ալ ինչե՞ր չնարեցի, Աստուած իմ, թէ ինչպէս հայրս խումբ մը հերոսներով ամբողջ թրքական բանակ մը ճեղքած անցած է՝ վերջ ի վերջոյ կախալան հանուելով Թուրքերու կողմէ, թէ ինչպէս քոյրս ինքզինքը լեռներէն վար նետած է անհաւատներու ձեռքէն ազատելու համար եւն. եւայն: Ծինծու պատմութիւններովս ա՛յնքան տոինքնուած էի որ նոյն վայրկեանին նոյնիսկ ես իմ ըսածներուս կը հաւատայի:

Ոգիսականս վերջ պիտի չգտնէր՝ եթէ զիս իրականութեան չկանչէր Ժէնիի հեկեկանքը: Այս՝ փոքրիկ հրեշտակը այս անդամ չկարենալով զովել ինքզինքը, ամէն խպինք մէկդի զրած, կ'արտասուէր: Զգացի թէ իմ կոկորդս ալ կը սեղմուի՝ չեմ գիտեր թէ աղլուած պատմութիւններէս՝ թէ Ժէնիի արտասուքէն: Արդէն բաւական ժամանակէ ի վեր հասած էինք ովկիանոսին վրայ նայող բլուրը ու տեղ զրաւած նատարանի մը վեայ:

Աչքերս լեցուած էին: Շուրջերնիս գրեթէ  
ամայութիւն կը տիրէր:

Թիշերային մեղմ հով մը սկսոծ էր պար  
բանել Ովկիանոսի ալիքներուն հետ: Բենեզանման  
ամպեր ընդելուզուած տատղիկներով՝ կը հալա-  
ծէին լուսինը՝ երբեմն զայն գողարկելով:

Մէկէն Ովկիանոսի փարոսը լուսաւորեց մեր  
բարձունքը: Երկուքիս անմեղ նայուածքները  
խաչածեցին զիրար մէնին զաղրած էր հեծկըլ-  
տալէ: Մայրական դուրսկուրանքով՝ մը մօտեցաւ  
ինծի թաշկինակովը արցունքներս սրբելու՝ որ  
արդէն լոիկ մնջիկ այտերէս ի վար կը սահէին:  
Երա՞զ էր թէ իրականութիւն: Հրթունքներուն  
վրայ մէկէն զզացի սիրազեղ շրթներու սեղմում  
մը, ու, երբ ուզեցի բազուկներս երկարել փոք-  
րիկ հրեշտակը գրկելու զիտումով՝ արդէն ան-  
չքացած էր մութին մէջ անհետանալով:

Ժէնի՛, եղաւ վերջին կանչու: Նոյն վայրկեա-  
նին կարծես, որպէս արձագանդ իմ կանչիս, հովք  
իմ կողմու կը բերէր եկեղեցւոյ կոչնակներու զաշ-  
նակաւոր զողանջիւնը, որ ժամը կը հնչեցնէր:

Յաջորդ առաւօտ կանուխ, երբ դեռ քաղա-  
քը քունի մէջ էր, մեկնեցանք դէպի սպանիական  
սահմանը գտնուող գիւղաքաղաք մը՝ անկից ալ-  
դէպի թարիդ:

Երբ դպրոց վերադարձայ՝ կրծքիս տակ հեւք

մը և աչքերուս մէջ երազ մը կար: Կը սիրէի  
դասարաննուս պատուհանէն երրեմն դիտել հե-  
ռուն, ծառերու վրայէն՝ հեռու հորիզոնը, ու  
գանեց կապոյտ Ովկիանոսի կապոյտ աչքերը:

Խէջօն ծանօթ էր իսիլիս ու ամէն անդամ  
որ զիս տիրուը կը տեսնէր՝ կարմիր քիթը եր-  
կինք տնկած կ'արտասանէր Թէքէեանի հետեւ-  
եալ տողերը.

«Աղուորն անոնք են միայն որ տեղանքիդ ընդ մեջեն,  
Անցան զացին ու հիմա ինք նեռուեն կը կանչեն»:

\* \* \*

Եդուարդ յոդնած պահ մը ընդհատեց եր  
պատմութիւնը, մինչ անդիէն կու գային ուրիշ  
վիրաւորներու տքոցը: Բանի մը կաթիլ ջուր  
խմելէ յետոյ վերսկսեց.

«Այն օրէն անցած էին վեց երկար տարի-  
ներ: Ա. Ե. Ը. ի ուսանող էի, չքաւոր ուսանող:  
Կը յիշեմ որ կաղանդի զիշեր էր Մերժած էի  
մասնակցիլ ինծի պէս պանդուխու ուսանող ըն-  
կերներու Ամանորի առթիւ կազմակերպած խըն-  
ջոյքին՝ պատճառաբանելով բարեկամ ընտանիքի  
մը երաւէրը...»

— 13 —

Բնկերներս քանի մը անդամ պնդելէ վերջ  
ներողամիտ անտարբերութեամբ մը ճամբած էին  
զիս: Եւ ինչպէս կ'ոււզեիր որ մասնակցէի 12  
ֆրանքնոց խնջոյքի մը՝ երբ շաբաթէ մը ի վեր  
չորրորդ յարկի խոնաւ սենեակս, երեկոյեան ճաշի  
պահերուն կը լուսաւորէի ազուոր օրերէն մնա-  
ցած վտիտ մամով մը, երբ երրորդ անդամ ըլլա-  
լով պարագով առած մեծզի հինգ ֆրանքնոցէս  
մնացած էր միայն երկու ֆրանք, այո՛, խունկի  
նման պահուած երկու ֆրանքնոց մը, որովհետեւ  
երեքը առած էի հնակարկատին՝ մաշած կօշիկ-  
ներուս ակնբախօրէն ծառած կրունկները շինելու,  
ձգերով նրբաներուս հաւկթաձև ծակերը անձրեի  
այցերութեան՝ որսնք բոլորովին նոր մնացած վեր-  
ջին զոյդ մը գոււզաներս կը թրջէին: Դեկտեմ-  
բեր երեսունըմէկի գեշերն ալ թշուառութեան  
լապտերը նոյնպէս կը կտտարէր իր գերը, կոտ-  
րած պատուհանէս փչով հովին համբոյրէն զինով,  
մերթ լուսաւորելով սեղանիս վրայ յօրանջող  
հասու գիրքը ու ապուրի պնակ մը՝ որուն մէջ  
ազատօրէն կը լողացին երկու օրուան աղի կե-  
րակուրէն մնացած քանի մը ոսպի ու լուրիայի  
հատիկներ, մերթ ընդդրկելով նիհարացած դէմքս՝  
որուն աշքերուն խորքը սկսած էր արդէն փո-  
թորկիլ հաղարաւմէկ զգացումներու անյատակ  
ովկիանը»:

— 14 —

«Հոս ընկերս հառաջանքէ մը վերջ շա-  
րունակեց դոզզողուն ծայնով.

— «Դուրսէն կը լոււէր անցորդներու քայ-  
լափոխին տրոփիւնը, զինովի մը օրօրուող եր-  
գին կանչը, ու վազվզող երկսեռ խումբի մը  
քրքիջը. իսկ ես թափուր սենեակս մէջ կը փի-  
լիսոփայէի՛ խիթէ բռնուածի մը ծիծաղելի ծա-  
մածուութիւններով: Այո՛, վերջապէս ինձի հա-  
մար ակարութիւն մըն էր և նոյնիսկ ամօթ մը՝  
տիսրի՞լ անոր համար՝ որ Ամանորի առթիւ  
զրկուած էի ընտանեկան տաքուկ մթնոլորտէ  
մը և կամ համեղ կերակուրէ մը... Տղայու-  
թիւն: Ու ես, ինքզինքիս վրայ ծալլուած, ճիգ  
մը կ'ընէի մոայլ դէմքիս վրայ քմծիծաղ մը շի-  
նելու: Այո՛, իմաստաէր մըն էի: ինձի համար  
Ամանորը տարբերութիւն մը չունէր միւսպարզ  
օրերէն... Բայց կային ինձի պէս շատեր՝ որոնց  
համար կեանքը մեծ մասամբ հիւսուած էր Ա-  
մանորներէ և անոնց համար այդ օրերու զըր-  
կանքը զան էր զա՞ն... Մութին մէջ անուշ  
սարսուս մը զգացի, և երբ հովին հարրած մոմը  
կրկին զարձուց իր բոցավառ զլուխը զէսի ինձ  
տեսաւ որ ան իրեն պէս կ'արտասուեմ մեղմիկ  
իրեն հետ զէմ զիմաց, ու աբցունքներս շիթ առ  
շիթ այտերէս վար սահելով կը կաթկթէին ա-  
պուրիս մէջ: Կ'արտասուէի գլուխս ձեռքերու ս

— 15 —

մէջ, արմուկներս սեղանին յենած, կիսախուփ  
աչքերով՝ անգիտանալով թէ իրապէս ուրիշնե-  
րու թշուառութեանց վրա՞յ է որ արցունք կը  
թափեմ՝ թէ ոչ իմ խեղճուկ ապուրիս վրա՞:

Սոյն վիճակին մէջ երկար ատեն պիտի տա-  
րուքերէի՝ եթէ հրաշք մը օգնութեան չասնէր:  
Դրացուհիս իր յաւիտենական գինով ամուսինը  
ողջունող զիլ ձայնը՝ խոկումներուս անդունդէն  
դուրս քաշեց զիս: Արտասուաթոր ոչքերս մո-  
մին սեւեռած ո՛չ կը մատէկի և ո՛չ ալ կ'երազէի:  
Մոմը աչքերուս առջե սկսաւ բոցավառիլ ու իր  
կրակէ գլուխը զարձաւ ա՛յնքան լուսաւոր՝ որ  
ինքինքս դամայ պահ մը կրակէ արմպի մը մէջ  
պարուրուած: Հրա՞յք էր թէ լոյսի խաղ մը,  
Խորհրդաւոր եղելութիւնը քիչ առ քիչ անհետա-  
ցաւ կրկին սենեակս առաւ իր նախկին վիճակը:  
Առքի ելայ պահ մը աչքերուս չաւատալով,  
բայց և այնպէս ի՞նչպէս կարելի էր  
ժխտել քիչ առաջուան պատահարը ի՞նչ էր պա-  
տահած: Իմ բոլոր իմաստասիրական պաշարովս  
ինքինքիս չկրցի բացատրել եղելութիւնը, մինչ  
կը զգայի որ զուարթ զօրաւոր օդի հոսանք մը  
կոտրած պատուհանէս ներս մանելով կը լիցնէր  
խուց: Բանի մը բոլէ վերջ, այդ նոյն օդի հո-  
սանքը ուռնգերուս և շրթներուս ծնդքուածքէն  
ներս խուժելով երակներսւս մէջ յառաջ կը բերէր

ուժ մը՝ նոր հաստատ, որ ուրախ տրամադրութիւ-  
նով համակ էութիւնս կը պարուրէր՝ զիս բոլո-  
րովին նոր մարդ մը գարձնելով: Ի՞նչ էր այդ  
անտեսանելի ուժը որ օգնութեան հասած  
էր ինծի, ուժ մը որ օգնելոված էի շատ ան-  
գամներ հաւատքով՝ չունենալով ուրիշ նիւթա-  
կան կոռած մը, արգեօք կրօնական հաւատքէն  
բխած զգացո՞ւմ մը՝ թէ հոգիներու աշխարհի  
խաղերէն մին՝ որ երջանկութիւնը իրենց իսկ մէջ  
փնտողներուն օգնութեան ձեռք մը երկարելով՝  
Կարծես կ'ուզէ ըսել թէ ճշմարիտ ճամբուն մէջն  
ես, շարունակէ հոգւոյդ ծալքերը մի առ մի բա-  
նալ և պիտի գտնես տեսական երջանկութեան  
ակը՝ որ շատեր անտեսելով պողոտաներ կը չա-  
փին՝ զայն ուրիշ խարուսիկ հաճուքներու մէջ  
փնտոնելով: Շատ չանցած վերաբեռս ուսիս,  
զուանս բանալին ցուցամատիս վրայ դարձնելով  
ասազերուն կը սուլէի՝ քայլերս ուղղելով Սէն  
Միշէի հրապարակը: Այնքան թեթև ու երջանկիկ  
կը զգայի ինքզինքս, որ Լութբանէն դուրս ել-  
լելս ու Քաֆէ տը լա Սորպան մանելս քանի մը  
վայրկեանի խնդիր թուեցաւ ինծի՝ հակառակ որ  
շուրջ քսան վայրկեան մը քալած էի: Սուզուե-  
ցայ սրահին խորը ուր սովորաբար այդ ժամե-  
րուն գերասան իշխան Բաշուասիդ իր սուրճը  
կ'առնէր: Իշխանը, մոնոքլը աչքին, նորէն հոն



Էր: Գոհունակութեան երկար շունչ մը քաշելով  
քովիկը նստեցայ: Իշխանը կը ժպտէր, այդ նշան  
էր թէ անկուտիութեան շրջանի մէջ չէր դանուէր:  
Առանց այլ և այլի գրպանիս երկու փրանքնոցը  
հանելով մատի հարուածով մը սեղանին վրայ  
դարձուցի զայն՝ միենոյն տաեն կոչելով.

«Կորսնցուցի՛ր, վարպետ, 100 ֆրանք»:

Իշխանը, առանց բառ մը արասանելու,  
հանեց գրպանէն զրամատոմսերու տրցակ մը և  
հարիւրնոց մը զրաւ սեղանին վրայ: Զայն առանելու,  
չնորհակալութիւն յայտնելս ու դուրս ել-  
լիւ մէկ եղաւ, մինչ իշխանը կը պոռար եռեէս  
բարձրաձայն խնդալով.

— Bonne Année, mon petit, amusez vous bien»:

Մարաւ էի: Մտայ Սէն Միշէլի առաջին հանդիպած Յօնէ Նոր տարի էր: Ծեր, երիտասարդ, տղայ թէ ազջիկ, առանց կարգի խարութեան, դիրար գրկած կը պարէին:

Բերնո-Փիս մը ապսպրեցի մանչուկին, արամադրութիւնս այնքան փօխուած էր որ ամէն բան ինծի աղու կ'երեէր: Լոյս, երաժշտութիւն երգ ու պար՝ այնպիսի մթնոլորտ մը ստեղծած էին շուրջո, որ այդ վայրկեանին ատակ էի գրկել ու համբուրել նոյնիսկ թշնամիս:

Նուագախումբը նոր Ռումայի մը ծայր

տուած էր, երբ ինծի սպասարկող մանչուկը խընդրեց որ սեղանս բաժնեմ նոր հասած յաճախորդի մը հետ: Մանչուկին մէկ խոնարհութեանը վրայ դիմացս տեղ առաւ Օրիորդ մը: Քաղաքավարութիւնը առաջը առնելու համար ինքինքս անմիջապէս ներկայացուցի: Հաղիւ թէ անուանս եանը վերջացուցած էի՝ երբ անձանօթ Օրիորդը աղուոր քրքիչ մը եղանակաւորելի վերջ՝ ըսաւ թէ զիրար շատոնց կը ճանչնանք: Նայեցայ շեշտակի խօսակցիս երեսին: Երկու կապոյտ աշքեր՝ չնորհալի ժպիտի մը ճառագայթներով լուսաւորուած ուղղուեցան ինծի...

«Ովկիանոս, Սէն Ժան ոը Լիւզ, Ժէնի բացանչելս և զայն զրկելս մէկ եղաւ: Բայց անմիջապէս ինքինքիս եկայամօթէս շառագունելով: Ժէնին զդալով իմ նեղ զրութիւնս՝ անմիջապէս ձեռքերս իր ձեռքերուն մէջ առնելով սկսաւ չարածիճիօրէն բողոքել զինքը ուշ ճանչցած ըլլալուս համար:

Որքան մէծցած ու գեղեցկացած էր ան: Որպէս երկու աղաւնեակներ մօտեցանք իրարու և սկսանք փափսալ փաղաքշական խօսքեր:

Որպէս երկու պատանեկութեան բարեկամներ՝ իրարու հաղորդեցինք մեր վերջին վեց տարուան կենաց պատմութիւնը իր բոլոր անկեղծութիւններով: Հոն իմացայ թէ ինչպէս անյար-

մար ամուսնութեան մը պատճառաւ ժէնին  
դժբախացած էր ու Բարիզ եկած մորաքրոջ մը  
քով՝ հեռուն ձգելով այն ամէն ինչ՝ որ դաւալի  
անցեալ մը կը յիշեցնէր իրեն։ Մինչ զիրար  
գրկած կը պրատակնք մեր անցեալը՝ գաւաթները  
կը պարպատէին մէկը միւսին ետեկնո

Արդ ցատկուող երաժշտութիւնը մեզ ալ  
իւառնած էր պարող բազմութեան։ Շրթներս  
մխրճած անոր անուշանոտ մազերուն մէջ՝ ան-  
դադար կ'օրօրուէինք երաժշտութեան ելեւէջնե-  
րէն տարուած, մինչ փոքրիկ հրեշտակը կը  
փսփսար ականջիս բառեր՝ որոնց իմաստը ատակ  
հն հասկնալ միայն երկու սիրող սրտեր։

Ո՞հ, ի՞նչ անհուն երջանկութիւն է, երբ  
հեւքը կրծքից, կր զզաս զարից սրտի մը՝ որ քեզ  
համար կը բարախէ։

Եղուարդ բոլորովին յափշտակուած էր, ան  
խօսքը ինծի ուղղեց այսպէս.

«Յարեկամ», կեանքը երաժշտական բազմա-  
պատիկ ալիքներու ամբողջութիւն մըն է, զայն  
կարելի եղածին չափ լրիւ ապրելու համար պէտք  
է ճաշակ և ականջ ունենալ։ Գինին, համբոյրն  
ու սէրը հարբեգուցած էին երկուքիս համակ  
էութիւնը։ Զեմ զիտեր քանի՞երորդ պարն էր  
որ կը գասնայինք՝ երբ զդացի թէ ժէնին զար-

նուած թռչունի մը նման թեւերուս մէջ կը դո-  
ղարի «Յոդնած հմ» գոչեց ան..

Եւ իրապէս երկուքիս ալ ոտքերը այլես մեղի  
չէին հնազանդիր։ Սրահը զրեթէ պարպուած էր։  
Հրամանիս վրայ մանչուկը մեզ առաջնորդեց ա-  
ռաջին յարկի վրայ դանուող տաքուկ սենեակ-  
ներէն մին։ Երբ ժէնին գտաւ իւթղինքը փա-  
փուկ մահճակալի մը վրայ՝ «ինդրիմ հանուե-  
ցուր զիս, աղաչեց, կ'ուզեմ քնանար»։ Ծունկի  
եկած զողըզագին մասներով սկսայ փոքրիկ  
հրեշտակը իր սեղմուած հադուոտներէն ազատել՝  
համբոյրներով ծածկելով մարմնոյն մերկացած  
ամէն մէկ մասը։ Պատուհաննէն սպրզող աղօտ  
արշալոյսի ճառագայթներուն տակ ժէնին անդի-  
մաղրելի ասազիկի մը երեւոյթը ունէր։

Այն պահուն՝ երբ խենթ համբոյրներուս  
տարափին տակ ժէնին կէս քուն կէս արթուն  
զսպուած հեշտանքի մը ճանկերուն մէջ կը զա-  
րուուէր՝ կոչնակներու զօղանջ մը զիս իրակա-  
նութեան կանչեց։ Ընդուա ոտքի ելայ. սոյն Ասո-  
ւածային երաժշտութիւնը հոգւոյս ծալքերը  
շարժման մէջ էր զրած։ Այդ զօղանջը ծանօթ էր  
ինծի, այո՛, կապոյտ Ովկիանոսի ափերէն՝ ուր  
անմեղ սիրոյ մը տաճարին կանթեղը կը պլպլար  
հակասակ հովերու անխնայ հարուածներուն։  
Մազնիսացած այդ անդիմաղրելի երաժշտութե-

նէն՝ ինքզինքս գտայ Սէն Միշելի հրապարակին վրայ, մինչ Notr Dame ի կոչնակները կը շարունակէին հնչել հաւատացեալները կանչելով առաւտեան պատարագին։ Քանի մը բոպէ վերջ մայր եկեղեցիի ճիւազներէն մէկուն ուաքին՝ այրող ճակատս կը պազեցնէի կոչելով։ «Ժէնի՛, ի՞մ աղուո՛ր ժէնիս», դինով էի...

Լուր չունիմ թէ այս դիրքին մէջ ո՛րքան ժամանակ մնացի, միայն, երբ ինքզինքիս ևկայ, զգացի թէ գինովութիւնս տեղի տուած էր յոդնածութեան մը՝ որ կոպերուս վրայ կապարի մը պէս կը ծանրանար։ Շարժանկարի մը արագութեամբ աչքերուս առջև պարզուեցան բոլոր պատահածները։ Վազելով հեւ ի հեւ վերադարձայ օթեւան։ Սենեակը թափուր էր, ժէնին բացի իր կրծքի վարդէն, որ ինկած անկողնին վրայ արեի ճառագայթներուն մէջ կը լոդնար, ուրիշ որևէ հետք չէր ձգած։ Վերցուցի զայն խորին երկիւղածութեամբ մը, այնպէս՝ ինչպէս քանանայ մը պիտի վերցնէր հազորդութեան նշխարը, ու երբ զայն կը տանէի շրմներուս՝ յիշեցի ընկերոջս տողերը։

«Աղուորն անոնք են միայն, որ տենչանքիդ ընդմէջէն։ Անցան զացին ու հիմա մեզ նեռուեն կը կանչեն»։

Եւ արդ ժէնին նորէն կը գտնեմ Սամինօ ի մէջ։

Բնկերոջս շրմները այս խօսքերէն վերջ ալ չշարժեցան։ Վերէն կը լսուէր հրետանիներու ուժեղ պայթումը։ Պատերազմը կը շարունակուէր։ Ես ալ իմ կարգիս քուն մտայ, այն քուներէն մին՝ որ Աստուածային պարգև մըն է զմբախտներուն համար։

Թուն մանելէս լուր չունէի թէ որքան ժամանակ անցած էր, երբ ցնցում մը զիս քունէս արթնցուց ընցուստ։ Խոշոր ակուններով Ալճերիացին էր որ մահճակալս կը շարժէր՝ միեւնոյն ատեն քթին ատկէն բաներ մը կմկմայով։ Անհամբերութենէս կը ճաթէի, որովհետեւ քունը զլուխուն մը չի հասկնար անոր աղաւաղուած ֆրանսերէնէն։ Խեղճը, տեսնելով շմորած վիճակս, աչքերուն տալով մորթուած կովու մը արտայայտութիւնը, ցուցամատը ուղղեց զէպի իմ կողմանազիւ թէ քնաթաթախս աչքերս դարձուցած էի զէպի ճախ։ Ճիչ մը կոկորդիս մէջ խեղդուեցաւ... պահ մը չուզեցի աչքերուս հաւատալ, բայց լապուարուարէն եկող կնոջական ճայնի մը հեծկըլտանքը։ Կէս մը բարձրացուցած զլուխս նորէն սնարիս վրայ անշարժացուց։

Աւա՛զ, Եղուարդ իր վերջին շունչը փչած էր արդէն։

Երանութեան ժպիտի մը շողը շրմներուն, Կարծիս թէ ան կը քնանար։

ՑՄ

ԾՄ Ս

Ո՞հ, ինչեր պիտի չտայի, աղբարիկիս բերնէն  
լսելու համար անդամ մը ևս քանի մը հայերէն  
բառեր...:

Միթէ ա՞յս էր, Արարչի արդարութիւնը, սի-  
րազեղ սրտի մը հանդէպ:

Երբ ամէն ինչ աչքերուս առջև կը դառ-  
նար՝ դուռը ուժով մը բացուելով ներս մտաւ  
մեր ծերուկ յիսնապետը չօրս զինուորներով:  
Թուղանօթները կ'որոտացին զլխերնուս վերև, մօ-  
տալուտ փոթորիկի մը կաղկանձիւնը, կնոջական  
ձայնի մը խեղղուած կոծին միացած, կ'արձագան-  
գէր խուլօրէն զետնափորին մէջ, մինչ յիսնա-  
պետի մէկ հրամանին վրայ՝ զինուորները վերջին  
յարդանքի բարեր կու տային հէղ Եգուարդին  
կոչելով՝

Mort pour la France,  
Vive la France ...

=====

— 24 —



ՀՀ Ազգային գրադարան



NL0348554

36257

891.99  
4-55